

## ԴԵՊԻ ԲԱՌԻԹԻՒԻՆ

Բաղաքարիթութիւնը կը ստիպէ մարդը ապրելու, բնութենէն հեռու, հետզհետէ արուեստական այնպիսի պայմաններու մէջ, որոնք կ'անդամալուծեն և կ'ախտաւորեն մարդկային կազմին բնական գործարանները և կը խաթարեն թէ անհատին և թէ ցեղին կենառւակութիւնը:

Բայց բնութիւնը ունի իր հրամայական պահանջները, զորս կարելի չէ անվերջ անտես տաներ. Առոր հետեւանքով իսկ, քաղաքներու բնակիչներուն քով հետզհետէ երեւան կուտայ զիրենք շրջապատող արուեստական սպանիչ պայմաններուն դէմ զօրաւոր հակազդեցութիւն մը և բնութեան մէջ ապրելու բուռն տենչ մը:

Արձակուրզը, այնպէս ինչպէս կը կատարուի ներկայիս, գոհացում չի տար այդ փափաքին, որովհետև մարդիկ, նոյնիսկ անոնք որ քաղաքներէ հեռու են, կ'ապրին քաղաքի կեանքով, թերեւս քիչ մը աւելի մաքուր մթնոլորտի մէջ:

Արդ, մարմինը կատարելապէս հանգստացնելու և նորոգելու համար, անհրաժեշտ է ապրիլ բնութեան մէջ, բնութեան հետ, բնական պայմաններու տակ: Այս պահանջին գոհացում կուտան քանակումը և մերկապրոդական շարժումը (nudisteme), որ սկսելով Սկանտինավեան երկիրներէն, այժմ տարածուած է մինչև Գերմանիա, և հետզհետէ կը ծաւալի ուրիշ երկիրներ: Այդ շարժումին յարողները (nudistes) ամէն սեռէ, տարիքէ և գասակարգէ մարդիկ, ժամանակաւորապէս (4—8 շաբաթ) միասին կ'անցընեն բոլորովին մերկ, զերծ ամէն կաշկանդումէ և կը սնանին ու կ'ապրին համաձայն բնական պայմաններու: Այս պայմաններէն կարելի է օգտուիլ մասնաւոր միութիւններու միջոցով, որոնք տակաւին շատ քիչ ընդհանրացած են:

Անհրաժեշտ չէ մերկապրո (nudiste) ըլլալ, բնութեան բարիքներէն օգտուելու համար: Բանակումը լիովին գոհացում կուտայ այդ պահանջին, մանաւանդ որ այս առթիւ կարելի է մարմինը ամրող-ջովին ենթարկել լոյսի և օդի լոգանքին:

Բանակումը որ ծանօթ campingն է, կարելի է ընել ամէն տեղ, անհատաբար կամ ընկերովի Բնութեան և բնական պայմաններու մէջ ապրելու ամէնէն դիսրին, հաճելի և ժողովրդական ձևն է: Առանձին, ընտանիքով կամ ընկերներով, կ'առնէք փոքրիկ վրան մը, խոհանոցի անհրաժեշտ սպասներ և քանի մը ծածկոց, ամբողջը 10—12 քիլոնոց ձեռակիր (portatif) ծրար մը: Ներկայիս շատ մը քաղաքներու մէջ պատրաստ կը ծախուին բանակումի անհրաժեշտ դիւրատար պիտոյքները: Ճամբայ կ'ելլէք երկաթուղիով, հեծելանիւով, ոտքով,

Կ'երթաք ծովին եղերքը, լերան վրայ, հովիտի մը մէջ, նոյնիսկ ձեր  
բնակավայրէն կէս կամ մէկ ժամ հեռու ու ձեր վրանը կը տնկէք  
ջուրի մը եղերքը:

Ամրան եղանակին, կեանքը վրաններու տակ ոչ միայն հաճոյք  
մըն է, այլ նաև առողջապահական մարզախաղ՝ մը: Քաղաքակրթու-  
թեան չարիքներն ու արդի կեանքի յոգնութիւնները գարմանելու  
համար՝ անհրաժեշտ է և հաճիկի երթալ ամիս մը բնակիլ վրանի մը  
տակ, բնութեան մէջ: Ամէնէն հանդարա և ամէնէն երջանիկ քունը  
այդ վրաններուն տակ է որ կը յաճախէ ձեզի: Ձեր թոքերը անարատ  
օգով կը թրթուն, արիւնը կը մաքրուի, ախորժակը կը բացուի,  
մարսողութիւնը կը կատարուի աւելի դիւրին, աւելի օգտակար Առ-  
տուն կանուխ կ'ելէք: և կ'օգտուիք առաջին ճառագայթներէն,  
որոնք զրիթէ հորիզոնական են, հետեւարար աւելի կենսապարզեւ-  
Ռւ միւս կողմէ, զով առաւատուն երբ աւիշը նոր թափով կը բար-  
ձրանայ բաւականութեան մէջ, նոր կենդանութիւն մը կը զզայ  
վրանաբնակը: Առտուան ցօղը կը թրչէ երեսն ու մարմինը, աշխու-  
ժութիւն տալով մորթին: Սրեւը կը բարձրանայ, և արեւի լոգանքը  
նոր ուժ մը կ'աւելցնէ կազմուածքին մէջ:

Այս կերպ քանի մը շաբաթ, զիշեր և ցերեկ կ'ապրիք բնական  
կեանք մը, զերծ քաղաքի հոգեկան, մտային և ֆիզիքական ամէն  
տեսակ յոգնութիւններէն, սպառումներէն, ու քաղաք կը վերադառ-  
նաք բոլորովին հանգստացած, կազզուրուած, նորոգուած, պատրաստ  
նոր ուժերով տանելու կեանքի պայքարը:

Եւրոպական երկիրներու մէջ բազմաթիւ անձեր, ընտանիքներ և  
միութիւններ ամէն տարի քանի մը շաբաթ վրան կը լարեն և բա-  
նակում կ'ընեն, ինչ որ արձակուրդի լաւագոյն և ամէնուն մատչելի  
միջոցն է: Առոր համար ալ հետզհետէ կը տարածուի ամէն տեղ և  
ամէն խաւերու մէջ:

Փարիզի Հայ Արքներն (սկառուտ) ալ երկու տարիէ ի վեր փոք-  
րիկ խումբերով կարճատե բանակումներ կ'ընեն Փարիզի շրջակայքը:  
Այս տարի Հ. Մ. Ը. Ի. Մ. ի սկառուտական խումբը 4—6 շաբաթի չափ  
բանակում մը պիտի ընէ Փարիզէն քանի մը ժամ հեռու ծովեզեր-  
քին մօտ:

ԲՈՒԺԱՆՔ, որ առկէ առաջ նախաձեռնած էր օդէ և արեւէ  
զուրկ 6—12 տարեկան մանուկներ մատչելի պայմաններով օգափո-  
խութեան զրկելու համար — եւ անոնք կը մեկնին Օգոստոս 1ին —,  
այժմ ալ կարգադրութիւն ըրտն է Հայ Ակառուտներուն հետ, որպէս-  
զի միասին բանակումի տանին 12—15 տարեկան ոչ-պառատ հայ  
պատանիներ, մատչելի պայմաններով (350 վրանք մէկ ամսուան  
համար, ամէն ծախք մէջը հաշուած):

Փարիզի Տիկնանց Միութեան կ. Խաչի Օքն. Մասնաճիւղը, «որ ազգօգուտ ունէ ձեռնարկի օժանդակելու առիթ չի փախցներ, ԲՈՒԺԱՆՔԻ ի դիմումին վրայ յանձն առած է իւրաքանչիւր պատանիի համար ըլլալիք ծախսքին 100 ֆրանքը ինք վճարել: Որով ծնողքները միայն 250 ֆրանքի չնչին գումար մը պիտի վճարեն իրենց զաւակներուն մէկ ամսուան լաւ արձակուրդ մը տալու համար:

Աւելորդ է բացատրել թէ այդ բանակումէն որքա՞ն պիտի օգտուին զայող պատանիները, ոչ միայն ֆիզիքապէս լաւ արձակուրդ մը անցընելով, այլեւ հոգեպէս ու բարոյապէս՝ ապրելով սկաուտական բարձր ու մաքուր մթնոլորտին մէջ:

Ահա թէ ինչո՞ւ ջերմապէս կը յանձնարարենք Փարիզ և արուարձանները բնակող հայ ծնողքներուն, որ իրենց գաւակները ընկերացնեն Հայ Սկաուտներուն, բանակումով կենսապարզեւ անհրաժեշտ արձակուրդ մը անցընելու համար: Կարելի է արձանագրուիլ դիմելով ԲՈՒԺԱՆՔԻն, ամէնէն ուշը մինչև Յուլիս 25:

Փափաքելի է որ ուրիշ քաղաքներու — Ֆրանսայի մէջ թէ ուրիշ երկիրներ — հայ սկաուտներն ալ բանակումներ կազմակերպէին թէ իրենց և թէ ոչ-սկաուտ պատանիներու համար, որպէսզի առողջ ըլլայ հայ նոր սերունդը և անոր հետ՝ ցեղը:

Վստահ ենք որ շատեր պիտի ուզեն նիւթապէս և բարոյապէս քաջալերել այս կենսատու շարժումը:

ԲԺ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

ԺՊՏԵՑԼԻՔ.— Արտաքին երեւոյթը յանախ կ'ազդէ մեր ներքին կեանքին վրայ: Եթէ միշտ ժպտուն դիրք մը առնէք, ինտղիետէ ծեր ներքին վատ տրամադրութիւնները լաւի կը փոխուին, կ'ըսէ Տօքթ. Փիէր Վ.աշէ եւ կը պատմէ ինտեւեալը.

Կին մը յաւիտենապէս դատապարտուած դժբախստ մը կը կարծէր ինքզինքը, Աստուածամօր առջեւ լացող մեղաւորներուն պէս արցունք կը թափէր օրն ի բուն: Շատ տխուր էր, շա՞տ: Օր մը կարծելով, որ մահը մօտեցած է, գնաց լուսանկարուելու որպէսզի յիշատակ մը ծգէ իր զաւակներուն: Լուսանկարիչը, ամէն քան պատրաստելէ յետոյ, ըրաւ իր սովորական իրամանը. «Տիկին, ժպտեցէք քիչ, մը»: Բայց տիկինը տխուր էր, լուսանկարիչը, շատ մը փորձերէ յետոյ, ի վերջոյ պոռաց. «Ժպտեցէք քիչ մը, տիկին...», եւ քանի մը տարօրինակ խօսքեր ալ ըսաւ, դէմքի արտառոց ծամաճութիւններով:

Լալկան տիկինը, լուսանկարիչին ծիծաղելի դէմքը, ճամաճութիւնները տեսնելով եւ խօսքերը լսելով ակամայ խնդաց: Քանի մը օր յետոյ լուսանկարները առաւ, եւ տեսաւ որ շա՞տ գեղեցիկ էին, Անո՞ւշ անուշ կը ժպտէին, նոյն սիրուն երեւոյթը ստանալու համար, հյայտիին դիմացը անցած ամէն սր սկսաւ ժպտիլ: Օր մըն ալ տեսաւ որ ա՞լ իիւանդ չէր:

Երբ ուրիախ էք՝ ժպտեցէք, Բայց ժպտեցէք նաեւ երբ տխուր էք, որպէսզի ծեր տրամադրութիւնները փոխուին: